

«ՀԱՄՈՐԸՆ ՄԱՐՏԻՐՈՍԱՅ»

Ա. ԲԱՐԵԽՕՍՈՒԹԻՒՆ ՄՐԲՈՑ

Հովուական պարտականութիւններէ դադար առնելէս ասդին ևս ինձի պարտաւորութիւն ըրած եմ, ամէն առաօտ, մէկ ժամ տեսողութեամբ, հոգեւոր զրադմունք կատարել: Կը կարդամ օրուան յառուկ Ս. Գրոց ընթերցումները: Կը ժաղեմ օրուան շարականները: Կը սերտեմ օրուան Տօնին հանդիպող սրբոց կեանքը: Եւ կը կարդամ գլուխ մը Նարեկէն եւ գլուխ մը ալ Խալիլ Ճիպրանի «Յիսուս Որդի» անուն գրքէն: Եւ ժամը կը վերջացնեմ Պատարագամատոյցէն մի ժանի էջեր կարդալով: Այս մէկ ժամի ամրող տեսողութեան կ'ունկնդրեմ անադմուկ նուագ: Հոգեւոր զրադմանց այս մէկ ժամը կը սահի եւ կ'անցնի անձանձիք: Հոգով եւ մոտ լիացած կը զգամ: Կը միիթարուիմ եւ կը մերձենամ Աստուծոյս:

Այս միջոցաւ է որ մասնաւոր ուշադրութեան առարկայ ըրի «Համօրէն Մարտիրոսաց» մակդիրի տակ հաւաքուած նարական ները, Մաղթանքները, Աղօրքները, տաղերը եւ ընթերցուածները: Կրկին անգամներ կարդացի, Հայոց եւ համաքրիստոնէական եկեղեցիներու մէջ յիշատակուած, սրբոց վկայարանութիւնները: Շատ բաներ ուսայ եւ մոռացութեան տրուած շատ բաներ վերյիշեցի: Մարտիրոսաց կրած չարչարանքները սարսուու եւ տրտմութիւն պատճառեցին ինձի: Եւ խորհեցայ.՝ «Այսօր, աշխարհին չորս ծագերուն կայացող անմարդկային պրարքները ամէնքով կ'աւաղենք. հապա հազարաւոր տարիներ առաջ Քրիստոսի սուրբերուն դէմ կատարուած նիւադային պրարքներուն համար ո՞վ ողբաց կամ աւաղեց»: Փափախ է օր մը՝ «Տանջանք Սրբոց» մակդիրի տակ յօդուած մը շարադրել

եւ Սրբոց մահագրութիւնը կատարել: Յօդուած մըն ալ նուիրել Սրբոց Սուրբ վարքին եւ կենցադին:

Ներկայ յօդուածին նիւթն է սակայն «Բարեխօսութիւն Սրբոց»:

Սոյն գրութեան աղբիւր կը գործածեմ միայն ու միայն այն շարականները եւ տաղերը որոնք կ'երեւին «Համօրէն Մարտիրոսաց» վերնագրին տակ: Համօրէն Մարտիրոսաց նուիրեալ Շարականները զանազան են եւ բազմազան եւ կը լցնեն մեր շարակնոցին մէկ երկար մասին էջերը: Եւ իմ ընելիք մէշբերումներս անշուշտ թէ միայն մէկ տասանորդն են այն հարուստ եւ այն բազում այլ շարադրութեանց որոնք կը պառկին սոյն շարականներուն եւ տաղերուն մէջ:

Ի՞նչ կ'ըսեն ուրեմն Մեր շարականները «Սրբոց Բարեխօսութեան» մասին:

Պարտիմ խոստովանիլ որ, Մարտիրոսաց նուիրեալ Շարականներուն կրկին ու կրկին անգամ ընթերցումը պատճառ եղաւ որ ես շատ բաներ ուսանիմ «Բարեխօսութիւն Սրբոց» նիւթին շուրջ եւ ըլլամ վերահասու այնպիսի իրողութեանց որոնց ոչ մէկ ատեն անդրադարձ էի:

Սրբոց Բարեխօսութեան վարդապետութիւնը անշուշտ թէ Հայերու աւանդութեան մէկ մասնիկն է եւ մասնիկը բոլոր Ուղղափառ եւ Ընդհանրական եւ Առաքելական Դաւանութեանց: Գիտենք նաև որ Բոլորքական ամէն յարանուանութիւն կը մերժէ «Սրբոց Բարեխօսութիւնը»: Խոստովանիմ նաև որ, երբ կրօնական խօսակցութեանց մէջ «սրբոց բարեխօսութեան» ջատագովութիւնը կ'ընէի, շատ անգամ անպատախանի կը մնայի: Եւ այժմ անվարան կրնամ յայտարարել

որ, «Համօրէն Մարտիրոսաց» յիշատակին հիւսուած այս շարականները եւ տաղերը անթերի եւ անհատնում աղբիւր են «Սրբոց Բարեխօսութիւնը» ջատագովել ուզող հաւատացելոց:

Ինչե՞ր կ'ըսեն ուրեմն, մեր սրբազն Շարականները «Սրբոց Բարեխօսութեան մասին»: Մենք հայերս, ըստ Շարականներուն, ի՞նչպիսի սրբութիւն կ'ընծայենք սրբոց: Ի՞նչ է նկարագիրը եւ անոնց պաշտօնը եւ ինչպիսի հրաշագործութիւն կը կատարեն անոնք:

Ահա թէ ինչ ըսած են շարականները:

Համօրէն Մարտիրոսները «Պարծանք են եկեղեցւոյ . . . Յոյս Հաւատացելոց . . . Կարապետք Տիեզերաց . . . Լուացողք Մեղաւորաց . . . Նորոգեցին զաշխարհ . . . Փայլին որպէս զարեգակն ի մէջ աստեղաց . . . Աղբիւր են կենաց աշխարհի . . . Մոլորելոց առաջնորդք . . . Լուսաւորիչք աշխարհի . . . Օքեւանք Սուրբ Երրորդութեան . . . Աշտարակ հզօր յերկրի . . . մաքրեցին զտիեզերս . . . խառնեցին մարդիկ ընդ երկնային գօրութիւնս . . . սոքա են դեղ կենաց ի բժշկութիւն . . . իշխանութիւն ունին առաջնորդել մեզ յերուսաղէմն վերին . . . Վիրաւորեցին զբելիար ի մահ եւ ստացան պարծանս յաւիտենական: . . . Այսօր փայլին նշխարթք սոցա ի մէջ եկեղեցւոյ: . . . Տաճար են Սուրբ Հոգւոյն կենդանի . . . Ուկերք սոցա հիւսնդաց բժիշկ:»

Եթէ մենք Հայերս, մեր սրբազն Սուրբերը, այսպիսի բարձր արուներու վրայ կը բազմեցնենք, հապա ի՞նչպիսի յարգանք կ'ընծայեն անոնց, երկինք եւ Հրեշտակներ եւ Սուրբն Երուսաղէմ:

Ահա մեր Շարականներուն ըսածը . . .

«Ցնծայ Երուսաղէմ . . . Ուրախանան Հրեշտակք . . . Անմարմնոց զինուորութիւնն մեծապէս տօնեն . . . Բանակք հրեշտակաց շուրջ են զնոնօֆ եւ երգակիցք են միմեանց . . . եւ հայցեն միարան զխաղղութիւն

ամենայն աշխարհի: . . . Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն:»

Քրիստոննեայ հաւատացելոց եւ երկնային զօրութեանց հետ, Սրբոց յարգանք կ'ընծայեն նաև Մեր Տէրը Յիսուս Քրիստոս եւ Ամենասուրբ Հոգին եւ Հայր Աստուած:

Նայեցէք թէ ինչպէս կը նկարագրեն զայս Շարականները:—

«Ով Տէր Յիսուս Քրիստոս Դու սրբոց բնակարան ես եւ ի սուրբս ես հանգուցեալ . . . գաս եւ պատկես զուրբս . . . Զայն ի յերկնից վկայեալ ասէ. եկայք օրիննեալ Հօր իմոյ . . . Աջ տեան ի վերայ սրբոց իւրոց եւ փառք իւր հանգուցեալ է յոսկերս սոցա . . . ի Հօրէ եւ ի Հոգւոյն երանեալ:»

Ըստ մեր Շարականացիք Հայրապետներուն, ահա այս համօրէն եւ երանեալ Մարտիրոսները, երկնիքի մէջ եւ հրեշտակաց հետ բնակելով, հանապազ գՔրիստոս կը փառարաննեն:

Այսպէս:—

«Գունդք ամենայն սրբոց գովեն զիեզ . . . օրիննեն զիեզ . . . օրիննեն զիեզ քաղցր ձայնի . . . եւ հեշմամբ իւզ երգն . . . Ցնծացեալ բերկրին ընդ առաջ Տեան . . . երկրպագեն Տէրութեանդ բո:»

Եւ մենք, Քրիստոննեայ եւ հաւատացեալ Հայերս յիշատակելով Համօրէն Մարտիրոսները, կ'աղօրենք առ Աստուած, եւ կը հայցենք անոնց բարեխօսութիւնը ըստ հետեւալներուն:—

«Բարեխօսութեամբ սոցա ով Տէր մի անտես առներ զմեզ . . . Ցիշեա զմեզ . . . բողութիւն շնորհեա . . . Կեցն . . . Զիսաղղութիւն Քո պարգեւեա . . . արժանաւորեա հասանիլ եւ զմեզ ի լոյ . . . Հաշտեաց ընդ մեզ . . . եւ փրկեա ամենայն փորձութենէ . . . Խնայեա ի ժողովուրդս . . . Փրկեա ի հրոյն յաւիտենից . . . Խնայեա ի Սուրբ Եկեղեցի

ու . . . Պարգևեա մեզ օրինել զիեզ
արժանապէս . . . խաղաղաց զկեանս մեր
. . . Պարգևեա յերկրի մերում քաղցրա-
խառն ոչ եւ զզուարեալի բոյս առ ի լցումն
լինել ամենայն յարկաւոր պիտոյից մերոց:»

Եւ Արքոց յիշատակումը իր լրումին
կը հասցնեն, գոչելով առ Աստուած եւ
երգելով:-

«Ընդ սուրբս ք քարերանեմք զիեզ . . .
Օրինեմք զիեզ . . . Զիեզ գովեմք
համաձայնեալ ընդ սուրբս ք . . . ի
ձեռըն Մարտիրոսացն առաքեսցուք
գոհութեամբ Փառք ի Բարձունս Աստո-
ծոյ:»

ԿԱՐԷՆ ՔՃՆՅ. ԿՏԱՆԱՑՆ

ԿՐՆԱ՞Ս ՀՍԵԼ “ՕՐՀՆԵՍՑԻ ՀԶԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ”

“Սիոն”ի ընթերցողներէն յարգելի
անձնաւորութիւն մը իր մտահոգութիւնը
կը յայտնէ, դիտելէ յետոյ կրօնական
արարողութեանց ժապաւեններ, ուր
“օրինեսցի, պահպանեսցի” կը լսուի, բայց
անմիջապէս ետեւէն կը լսուին նաև
“ըզ”երը, անտեղի կերպով փակցուած
կրատրական (օրինեսցի, պահպանեսցի,
ելլն) բայերուն հետեւող գոյականներուն
սկիզբը (ըզ-Հայրապետութիւն,
ըզ-Հանրապետութիւն, ըզ-ջուրս, ըզ-իւզս,
ըզ-միւռնս, ըզ-խաչս, ըզ-ժողովուրդս,
ելլն):

Ուսեալ ընթերցողը դիտել կու տայ. “Հայերէն
գրաքարը ուղիղ գործածելու այս զանցա-
ռութեան մէջ քարձաստինան նուիրապետ
մը կար, սակայն ան վախճանած մեկնած
է եւ այլս աւելի կրտսերներու սայրաֆելուն
պատճառ չի կրնար ըլլալ:” Եւ կը թելադրէ.-
«Պարզապէս Մաշտոցի կամ Անդաստանի
“Օրինեսցի”ներուն ուշադիր ակնարկ մը
պիտի օգնէ աւելորդ “ըզ”երը հատանելու
եւ դուրս ձգելու արարքին մէջ:”
“Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ:”

“Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ:”

ՄԱՏԻ ԱԴԱՐԱՆ
ՄԱՏԻ ԲԱԺԻՆ